

ՊԱՏՄԱԿԱՆ

ՆԱՄԱԿ ԹՈՐԳՈՄ ՊԱՏՐԻԱՐՔ ԳՈՒՇԱԿԵԱՆԻՆ 23 Յունիսի 1932, Պրոլետական պատմագիրի համար

Ամենապատիւ Հայր,

Ստացայ նամակդ ամենայն շնորհակալութեամբ: Պարոնիկեան ազգայինի մասին աւելի քան չգիտեմ բան հաղորդեցին թերթերը: Ո՞չ լավ գիտեմ եւ վատը: Միանգամայն համամիտ եմ Սրբազնութեանդ, որ այսպիսի անորոշ ձեռնարկների հանդէպ պէտք է միշտ ձեռ նպահ մնալ: Մանաւանդ միարանութեանդ նման պատկառելի հաստատութիւն պիտի խուսափէ կապուիլ որեւէ կերպիւ անվատակելի երեւյթներին:

Ինչ կը վերաբերի գերմանական կրութեան մասին յայտնած ցանկութեանդ. երէ յաջողի ուսուցիչ ստանալ, թերեւս, լաւագոյնն է: Սակայն չեմ կարծում, որ Պարոնիկեանի ընկերութիւնը ընդառաջէ որեւէ նիւթական զոհարերութեան եւ իր հաշուով ուսուցիչ դրկէ երուսաղէմ: Փորձը ցոյց է տալիս որ Եւրոպայում այսպէս կոչուած հայանպաստ ընկերութիւնները միշտ աչք են ունեցել հայերից ստանալ նիւթական օգնութիւն:

Սրբազնութեանդ անշուշտ յայտնի է որ գերման, Ֆրանս թէ անգլիական ուսումը քարերեր է միայն այն դէպքում, երբ նա լրացնում է, կատարելագործում է ազգային դաստիարակութիւնը: Ասել կ'ուզեմ, որ նախ քան օտար համալսարան դրկելը պէտք է տղայոց տալ գուտ ազգային կրութիւն, պէտք է որ նրանք անցնեն հիմնովին ազգային միշնակարգ դպրոց: Էջմիածնի նեմարանից եւ կամ թեմական դպրոցներից Գերմանիա գացողները դարձել են իրօք առողջ զլիութ եւ հոծ գիտական պաշարով: Ռուսական դպրոցների աշակերտները, որքան էլ արտասահմանում դեգերեն, մնում են խորը մեր կեանքին, չեն

հասկանում մեր ոգին եւ ներկայանում են որպէս օտարականներ, թէեւ երբեմն տոգորուած վեհագոյն ցանկութիւններով:

Տարարախուարար չգիտեմ վաճական դպրոցիդ ինչ լինելը: Երէ կը ներէք որեւէ ներշնչում, կ'ասեմ, որ միարանութիւնդ աշխատելու է ամենից առաջ հիմն դնել մի կանոնաւոր միշնակարգ վարժարանի: Երուսաղէմը այժմ մեր էջմիածնն է եւ բանի որ հորիզոնները մուր են եւ արշալոյսը հեռու, երուսաղէմը պէտք է լուելեայն, առանց բմբուկի, անէ այն, ինչ որ անում էր էջմիածնը: Կիրք ազգային գործիչներ պատրաստելու գործում: Մի նեմարան երուսաղէմում, ահա՝ առաջին եւ անյետաճելի պահանջ թէ վաճականներ եւ թէ աշխարհիկ գործիչներ սնուցանելու համար: Թող լինի փոքր ծաւալով, միայն գիշերօրիկ դպրոց ընալիր աշակերտներից կազմուած, որոնցից լաւագոյնները կը դրկուեն օտար համալսարաններ կատարելագործուելու համար: Եղած դպրոցներից եւ ոչ մէկը կրնայ կատարել այն, ինչ որ պահանջում է, հասկանալի են պատճառները, ոմանք միշոց չունեն ընտիր ուսուցիչներ պահելու, միւսները կուսակցական աշխարհայեաց ունեն, բոլորն էլ անկայուն եւ վստահութիւն չներշնչող: Հայութեան համար այս դառն եւ ծանրագին նգնաժամին երէ մի խարիսխ կայ, այդ ազգային դպրոցն է: Պապը լաւ է հասկացել եւ անմիշապէս հրահանգել Միիթարեաններին Փարիզում դպրոց հաստատել:

Գիտեմ որ, Սրբազնութեանդ իդաբերը յանգումեն ի վերջոյ միեւնոյն բանի, ինչ որ գրում եմ: Երէ յաջողի վանի նիւթականը կարգի թերել այնպէս որ

հնարաւորի՝ ունենա՞մ գիշերօթիկ վարժարան պահելու, լաւագոյնն է, ինչ որ կարելի է անել։ Դրսից բոշակաւորները եւս կ'ունենա՞մ։ Անզլիական միջավայրը եւ լեզուն ամենամեծ հրապոյրը կը լինի եւ մեր ծնողների համար իրենց գաւակները վստահանալ երուսաղէմին։

Մոռանալու չէ նաև, որ դպրոցը կը բերէ վանք կիրք ուսուցիչներ, որոնք պիտանի կը լինեն միարանութեանդ, ինչպէս էջմիածնի ուսուցիչները, որ երկար տարիներ եղան կաթողիկոսական ժաղաքանութեան իսկական ներշնչողները։ Լսեցի որ Ռուկան Մարտիկեանին հրաւիրել էք վանքի տնտեսութիւնը հսկելու եւ վարելու համար։ Ուրախ եմ եւ ողջունում եմ ձեր այս ժայլը։ Մարտիկեանը, Պոլիս եղած ժամանակ, լաւագոյն տպաւորութիւն բողեց վրաս եւ լիայոյս եմ որ վանքի այդ ցաւոտ հարցը վերջապէս կը բուժուի։ Մնամ համբուրիւ աշոյդ Զերդ Ն. Աղոնց

Յ. Գ. Արքազան Հայր, մի համեստ խնդիր ունեմ, բողնում եմ Զերդ հանուքեան։ Հայկական նորարաց ամրիոնը պէտք ունի համապատասխան գրադարանի, որի հիմը դնելու է, Պրոֆ. Գրեգուարը, որ միեւնոյն ժամանակ հայասէր ունի է, շատ է աշխատել ամրիոնի յաջողութեան համար։ Եթէ հանէի վանքի հրատարակութիւններից, մի ժանի գիրք մի շնորհաւորական գրութեամբ ուղղել Պ. Գրեգուարին, կարծեմ, վատ չէր լինել, եւ ուշադրութեան մի դուզնաքեայ նշան կը լինէր, որը զլացան մեր հաստատութիւնները։ Յամենայն դէպս նշանակում եմ պարոնի հասցեն։

Prof. Henri Gregoire, president de la faculte de lettres et Philosophie de l'Universite libre de Bruxelles 45 rue des Bollandistes. կամ Համալսարանի հասցեով, 50 Avenue des Nations

Ն. ԱԴՈՆՅ